Ն. 1823 — 1881 ԴԵԿՏԵՄԲԵՐ 25 ՇՈՒՄԱՆ. 22 ԻՆՃԻ ՍԿԻԶԲ ԱԼԱՖՐԱՆԿԱ ՅՈՒՆՎԱՐ 6 ՇՈՒՄԱՆ. — Ն. 1823

ԳԻՆԸ ԹԵՐԹԻ

Իսթանպոլ իչին սէնէլիկ մէճիա 10
Ալթը այ » 5
Իւչ » » 3

Թաշրալար իչին մէճիտիյէ 10
Ալթը այ » 5
Օսթա իւճրէթի պէկէ այիա տիր։

ԻԼԱՆԼԱՐ

Գիրինճի տէֆա իչին սաթը 3 ղ։
Իքինճի » » » 2 ղ։
Իւչիւնճիւ » » » 1 ղ։

30 ՓԱՐԱ.

Մասեցության Էֆքեար

ՄԻՈՆՍՏԻՍ ԷՐՃԻԵՍՍ

Իլան սրբասքնա գծնումանան իրանք ու իսթանպոլքն սաթը 5 ղ։
Մէքթուպպաշը Գ. Փանոսեան իմինէ եաշըրը
Իսթանպոլտա, Գալաթատա Բէնիչէնպիհ-պազարընտա Իքսի խանընտա Ն. 41։

ՀԻՍԹԱՆԱՊՈԼ ՉՈՐՇԱՔԻ ԱՐԵՎԵԼԵԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՇԱԲԱԹ ՕՐԵՐՈՒ ԵՎ ԿԻՐԱԿՈՍ ՕՐԵՐՈՒ ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ԱՌԹՈՎ ԼՈՒՍԱՎՈՐՎԻ։

ԱՐԵՎԱԳԻՐ ԱՄԻՍ ԱՌԱՎՕՏ ՕՐԱԹԵՐԹ ԵՎ ԿԻՐԱԿՈՍ ՕՐԵՐՈՒ ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ԱՌԹՈՎ ԼՈՒՍԱՎՈՐՎԻ։

ԱՐԵՎԱԳԻՐ ԱՄԻՍ ԱՌԱՎՕՏ ՕՐԱԹԵՐԹ ԵՎ ԿԻՐԱԿՈՍ ՕՐԵՐՈՒ ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ԱՌԹՈՎ ԼՈՒՍԱՎՈՐՎԻ։

ՀԻՍԹԱՆԱՊՈԼ ՉՈՐՇԱՔԻ ԱՐԵՎԵԼԵԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՇԱԲԱԹ ՕՐԵՐՈՒ ԵՎ ԿԻՐԱԿՈՍ ՕՐԵՐՈՒ ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ԱՌԹՈՎ ԼՈՒՍԱՎՈՐՎԻ։

30 ՓԱՐԱ.

ԻԽԹԱՐ

Էսրարը Փարիսին 4 Լինճի ճիւղիւ պու կիւն չըգմըշտը։

ԹԷԼԷԿՐԱՖ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Աթէնա, 4 յունվար

Տիւն ինքիխապաթ իճրա օլունուպ, զանն օլունտուղունա կէօր, Քուռմունտուրոս հէյեթի վիքէլասը էքսէրիյէթի արա գազանմըշ տըր։ Ամանս Հավասն նաղլըրը, Մ. Սօքրաթ Զիվանօրուլօ, վէ պէրատէրի, մէպուս ինքիխապ օլմուշ տուրլար։

Ատիյէ նաղլրը Մ. Թիքաքիս վէ Պահրիյէ նաղլրը Մ. Պուպուլիս զոյպ իթմիշ տիրլեր։

Իսկէնտէրիյէ, 4 յունվար

Մէքքէտէն կէլիպ, Իսկէնտէրիյէ հիվարընտա չատը գուրան հաճըլարտա, Եիւզտէ իւչ վէֆիյաթ կէօրիւմիւշ տիր։

ՏԱԽԻԼԻՅԷ

Ավսթրիա սէֆիրի պարան տը Քալիսէ պիրինճի ըիթպէտէն նիշանը ալնայի Օսմանի իհսան պույրուլմուշ տուր։

—

Դեկտ. 29 տա, Ավսթրիա իմբէրաթօրու Ալի Նիզամի բաշտեա միւքէմմէլ պիր զիյաֆէթ քեշիտե իյէմիշլէր տիր։

—

Անատօլու գազասքէրիկի, Մուսթաֆա Նազիֆ էֆէնտիյէ թէվճիհ պույրուլմուշ տուր։

—

Բուսիա իմբէրաթօրու սէր թապիպինէ իւչինճի ըիթպէ Մէճիտի,

Բրէնս Տօնտուքօֆ Քօրսակօֆա տէօրտունճի Մէճիտի իհսան պույրուլմուշ տուր։

—

Իտարէյի Մախտուսէ բօսթասը յա էվվէլիսի կիւն Թրապիզոնտան 300 նէֆէր գուրա պազըյէսի կէլմիշ տիր։

—

Մաճարլը ժէնէրալ Թուր, Եունանիսթանտա Քօրէնթ պօղազընտա գանալ ինչասը ամէլիեաթընա տայիր Փարիս ճօղրաֆիա ճէմիյէթինէ պազը մալիմաթ վերիպ, պու դանալ եաբըլմըրդը հայատ, սէնէվի 160,000 լիրա հասրլաթ վիրէճէկինի պէեան իյէմիշ տիր։

—

Շէմս-իլ-Ախպար նամ հինտ զազէթասընդն ըիվայէթինէ նէզարէն, կէչէն սէնէ, 100,000 Զինլի Իսլամ մէզհէպինի գապուլ իթմիշլէր տիր։

—

«Բէյիքի մէսէրլէթ» վէ «Մուգատտէմէի շէրէֆ» գօրվէթի հիւմաեունլարը տիւն Թէրսանէյի ամիրէտէն չրգարագ Պահրը սիյահ միւթէվէճճիհէն հաբէրէթ իթմիշլէր տիր։

—

«Մէվրուտու Նուսրէթ» վապուրու հիւմայունու Թէրսանէյի ամիրէտէն չրգարագ, Պէյիքթաշ բիչկեահրինտա լէնկէրէնտաղ օլմուշ տուր։

—

Պու կիւն Ֆրէնկլէրէ Մկրտութիւն եորթուսու օլմագ միւնասէպէթիյլէ, Ֆրանսըզճա զազէթալար նէշր օլմահաճագլար տրր։

—

Էմիր Շահանէ մուճիպինճէ, Զիւրիւքսուլու Ալի բաշա, Պաթումանա հիճրէթ իտէն մուհաճիրի հէնճէհրիլէրինի գապուլ, վէ անլէրի Թրապիզոնտա իսքեան իչին շէհրի մէզրիւրէ ազիմէթ մէհէմուր օլմուշ տուր։

Հիճրէթ իտէնլէրին սաեքսը 400 ֆամիլիա գաասը օլուպ, Մէճիտիյէ վէ Վասէթայը Թիճարէթ նամ վապորլար իլէ նագլ օլունաճագ իմիշ։ Ալի բաշա պու կիւն մոհէլլի մէճմուրիյէթինէ միւթէվէճճիհէն, Տէրիսատէթատէն հաբէրէթ իթմիշ տիր։ Լ. Հէրալտ

—

Բիւսուրմա սիթթէ մէճլիսի բէյիսի Միքայէլ Լֆէնտի Բօրթուգալեան, պիր մադբիաան պէրու Իզմիր ըրխթըմարը շիրքէթիյէ, Եվրօրալը թիճարաղար արասընտա վագը օլան մինազաայը թահգիգ մէճմուը օլարագ, օլ ճանիպէ ազիմէթ իթմիշ օլաուղա հարտէ, պու տէֆա մէսէլէյի մեզքուրէյի թէսվիյէ իտէրէք, Տէրիսատէթէ ավատէթ վէ միւվաֆէղէթ իյլէմիշ տիր։

—

Եվվէլքի կիւն ագշամըն սաաթ տէօրթ բաատէրէրինտէ Պաղչէ-գապուտա իքի քիշի, պիր ֆահիշէ իչինն նիզա իտուպ, պիրի օ՝ պիրինի վուրուպ էօլտիւրմիւշ, վէ գաթիլ ֆիրար իյմիշ տիր։

—

Աճալ աճայիպ պիր չօճուգ տօղուրան Միւնիր պէյին զէվճէսի էօլմիշ տիւր։

—

Զան[illegible] կէչէն հոֆթա հարէքէթի արզ վուգու պուլմուշ տուր։

—

Ապէտին բաշանքն նէֆի իթթիրաֆիկի Քիւրա պէյլէրտէն պիրի էվվէլքի կիւն, Սէրայը Հիւմայունա ճէլպ օլունարագ թալիֆի Թահանէէ մաղշար օլմուշ վէ պիր միդտարտա մէպաղ իհսան պույրուլմուշ օլաուղունու ճէրիտէ եազըեար։

—

Տէվլէթի Ալիէ իլէ Եունանիսթան պէյինտէ վագը օլան պիր թէվասսութիւն նէթիճէսի օլարագ, տէվլէթէյն պէյնինտէ բօսթա մուխապերաթը եէնիտէն քիւշատ օլաուղունու տիւնքի Ֆար եազըեար։

—

Ճէրիտէյի Հավասիս, շայի օլան պիր թէվթուրա նէզարէն, ախիրէն ըիթպէսի ըլնըպ, Պաղատտա նէֆի իտարէսի Սիւլէյման բաշանքն շէհրի մէզքիւրտէ վէֆաթ իթթիրիկինի եազըեար։

—

Իրան հիւքիմէթինին թալէպի իզերինէ Հէքքեարի վիլաեէթինտէն կէչմէք իւզերէ, Անճէմիսթան արասընտա եէնի պիր խաթթը թէլէկրաֆի թէէսիս օլմուշ տուր։

—

Պիր գաչ կիւնտէն պէրու Նամիզաճ օլան Սէրվէր բաշա (Եուրայը տէվլէթ ըէյիսի) քեամիլէն քէսպի ոֆիսէթի իտէրէք, մագամարընտա տէվամ իթմէքտէ իմիշլէր։

—

Եավէրի էքրէմի հազրէթի Բաթիշահի Խալիլ բաշա պիր գաչ կիւնտէն պէրու շէտիա Նիգրիս Նէչպէլէրինտէն միւթէէսսիրէն, հասթա պուլունմագտա իմիշ։

—

Երուսաղէմտէ պուլունան Ավսթրիա գօնսօլոսու կէչէն հաֆթա վէֆաթ իթմիշ տիր։

—

Շէրիֆ բաշա, միրալայ Արապի պէյի Մրսրը հարպիէէ նէզարէթի միւսթէշարը նատպ ու թայէին իյէտիկինտէն, Խարթիվ իլէ, գապինէ վէ յվուքէլա արասընտա հուսուլա կէլէն միւպայէնէթի էֆքարը թէսվիյէ օլմուշ տուր։

—

Էվվէլքի կիւն, Ավսթրիա սէֆիրի պարան տը Քալիս վէ Ավսթրիա սէֆարէթխանէսի մէճմուրիյինինտէն պաղշլարը Սէրայը հիւմայունտա թատամ իթմիշլէր տիր։

—

Կիրիտ մէճլիսինին թէպալ ու թաղելիր իթթիկի կիրիտ ճէզիրէսի պիւտճէսինի, Պապը Ալի գապալ վէ թատարդ իթմիշ տիր։

—

Զաթը հազրէթի Շէհրիեարի, աաբիրի, պիրատէթի շիթատան վիգայէ մագսէտի ալմսիյէ, Իսթանպոլ դըշլարարընդն բեաֆֆէսինէ սամավար, չայ վէ շէքէր վիրիլմէսինի էմր պուեուրմուշտար, վէ էմրի տլի, մուճիպինճէ իճրա օլունմուշ տուր։

—

Լէվանթ Հերալտ, տամատ Նուրի բաշանքն վէֆաթ իթթիկինի եապմըշ իսէ ատ, Իսթանպոլ պունու թէքզիպ իտիեօր։

ԱԶԳԱՅԻՆ

Պունատան էվվէլ պիր իքի տէֆա զազէթամըզտա գիրրի սէպգաթ իթմիշ օլաուղու վէճճ իլէ, Դարոգասէր-Հայուհեան նամ [illegible] ճէմիյէթի, Թէէսիս իթթիքիէրի նիսվան մէքթէպի մէնֆաաթընա օլմագ իւզրէ, Պէյօղլունատա Գալաթա-Սէրայ գարշըսընտա, Մ. Մ. Կրօնպաս վէ Իւլմանքն միթէաբրքֆ օլուպ, մուվաֆֆաթէն ճէմիյէթի մէղքիւրէնէ իհսան իլլէաքլէրի սալօնտա միքէմմէլ պիր բէսիմ սէրկիսի քիւշատ օլմուշ, վէ մէղքիւր սէրկիտէ բէք միւքէմմէլ վէ նէֆիս բէսիմլէր գօնուլուտուղու կիպի։ Միլլէթիմիզէ ալէմի մէտենիյէթտէ պիւյիւք պիր շէրէֆ կըթիրէն, բէսատ Ա.յվազովսքի էֆէնտինին տախի բէք միւքէմմէլ պիր գաչ բէսիմլէրի պուլունմուշ տուր։

Գինաէն ալէյհ, պիրինճի տէրէճէտէ իհթիեաճը շէտիտիմիզ պուլունան իւլում՝ ու մէարիֆին նէշրի խուսուսունա խատիմ օլան ճէմիյէթի մէղքիւրէյի թէշվիգ ու թէրղիպ նիյէթի մէմնուհէսիյլէ, ճէմիի հիւնէրբէրվէրանքն սէրկիի մէղքիւրու թէմաշատա միսալատտի իտէճէքլէրինի էղ ճան ու տիլ արզու վէ թավսիյէ իտէրիզ։

ԱԶԳ. ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

(Մանչեսթրի 4822 Ն-ոմէրինդէ պոէտէ)

Մեր ընդդիմութեան, որ արդէն ի մօտուստ և ակներեւ կը տեսնէ «Մասիսի թարգմանական հրատարակութեանց մէջ Պատրիարքարանի սխալմանց դէմ եղած վիճակագրական և տեղեկագրական դիտողութիւններն անկիրթ հիւպատոսներու կողմէ, որպէս զի բան մ՚ալ այս մասին խօսած լինի, կը գրէ որ «վիճակագրութիւն» երկրորդական բան է Հայկական խնդրոյն մէջ, մինչդեռ ընդհակառակն ի սկզբան մեծ կարեւորութիւն առած էր, և Պատրիարքարանը Հայ բազմամարդութեան վրայ հիմնած էր իր իրաւարանութիւնն, այնպէս որ ժամանակին Անկլիոյ խորհրդարանի մէջ անգամ խնդրոյ նիւթ դարձաւ, և հիւպատոսական վիճակագրութեանց տեղի տուաւ, անգէտ լինելով մեր կեդրոնական վարչութիւնն որ երբ այդ դրած հիմը խախտէր, պիտի խախտէր նաեւ իր քաղաքական բոլոր շէնքը և Հայկական խնդիրը քրիստոնական պիտի դառնար։

Այսպէս ահա՝, մեր ընդդիմանալն մերթ բնդունելով և մերթ մերժելով տարօրինակ կերպարան մը կը տայ խնդրոյն էական կէտերուն և ինքնիրեն դուշակելով թէ պիտի չկատարուէր Ռուսիոյ Հայաստանի խնդիրն, եթէ առաջարկուէր իսկ, կը հետեւցնէ թէ՝ ուրեմն մենք «Արեւ. Մամլոյ» մէջ «վերացական» գաղափարներ միայն յայտնած ենք։

Բայց որպէս զի վերոսին ապացուցանենք՝ թէ ի՞նչ պատմական և յառաջդիմական կէտ նպատակ ենք և կը նայինք Հայաստանի կամ Հայկական խնդրոյն վրայ և թէ ի՞նչքան անձուկ է Պատրիարքարանի և իր բազմահմուտ քաղաքագէտ փաստաբանին նպատակը՝ հարկ կը համարինք քանի մը խօսք եւ ըսել։

Ա. Հայաստանի կամ Հայկական խնդիրը մենք ազգային գոյութեան խնդիր կը նկատենք, և ոչ թէ զուտ դպրական հարցասիրութեան, ինչպէս որ Պատրիարքարանը կը նկատէ, և մանաւանդ Կ. Պոլսոյ Մասիսը յաճախ կը գրէ այս մասին. թէև՝ իր օգնականին շարժուն սկզբանց համեմատ՝ երբեմն ոճրագործ, երբեմն իբրեւ եղբայրակից կը ներկայէ մեզ Բուրդերը։

Բ. Հայաստանի խնդիրը մենք պատմական և հայրենասիրական տեսակէտէ կը նկատենք և իշխող տէրութեանց մէջ բնաւ խտրութիւն չենք դներ, ինչպէս որ Պատրիարքարանը դրած է, և այսպէս մէկ կողմէ ծանր պաշտօնական անվստահութիւն, խստութիւն և աղէտաբ պատճառած՝ և միւս կողմէ ջլատած է Հայաստանն և քանի մը գաւառներ միայն Հայաստան ցուցնելով, ուր Բուրդեր շատ կը գտնուին, առիթ տուած է որ նոյն գաւառները «Քիւրտիստան» կոչուին. և թէպէտ այս անուան դէմ մենք Պատրիարքարանը ստիպուեցաւ բողոքել, սակայն արդիւնքն ուրիշ բան չեղաւ անկլիական հրատարակութեանց մէջ, բայց միայն «Քիւրտիստանի» տեղ՝ եթէ ոչ ամբողջ Հայաստան, գոնէ «Քրդահայաստան» մը ունեցանք։

Գ. Մենք ցաւ կը յայտնենք չէ թէ անոր համար, որ Պատրիարքարանը «Հայկական» խնդիր մը ներկայացած է Պերլինի Վեհաժողովին, ընդհակառակն՝ շնորհապարտ ենք այս մասին, այլ պնդած ենք (1) և կը պնդենք, որ եթէ պատեհութիւն կար ներկայել, անպայման կերպով հարկ էր ամբողջ Հայաստանի և Հայկական խնդիրը ներկայել և ոչ թէ միայն մի քանի գաւառներուն։

Դ. Շատ ցաւալի երեւոյթ մ՚է տեսնել որ Ազգ. Պատրիարքարանն ի սկզբան Հայաստանն անդամատելն ետեւ՝ հիմակ ալ, ինչպէս կը նշմարենք Պ. Բ. Քէչեանի փաստաբանութեանց մէջ, բոլորովին այլակերպած է զայն, և խնդիրն իր ինքնօրինական բնութենէ միմիայն քրիստոնական հարստահարութեան և անապահովութեան դէմ բողոքի վերածած է։ Ով որ ուշադիր դիտած է մեր Պատրիարքարանի քաղաքագիտութիւնն և «Կ. Պոլսոյ Մասիսի վերէն ի վայր» գլխաւորը կարող է եզրակացնել, որ մեր կեդրոնական Վարչութիւնն իր դիւանագիտական բարձունքէն ընկած է «միմիայն» բողոքաղ թագրիրներու դրութեան մէջ, դրութիւն՝ զոր ամեն Պատրիարքներն ի հարկին կը դործածէին, առանց երբէք «Հայկական խնդրոյ» մեծահնչիւն անունը տալու լրենց պարտաւորութեան կատարման։

Ե. Հայկական խնդիրը մեր ազգային բնկերական զարգացման կէտէն կը նայինք և ոչ թէ անընդմիջական բարենորոգման. զուտ զի ով փոքր ի շատէ հմուտ է ազգերու բարեշրջական զարգացման պատմութեան, անտարակոյս պիտի խոստովանի որ Հայաստան քանի մը տարուան մէջ չկրնար [illegible] Պատրիարքարանի խիստ դգալի մէկ սխալն եւս այս է, որ այս կերպ ըմբռնած չէ խնդիրն և հիմակ իր տհաս խորհուրդներուն կատարումը չտեսնելով յուսահատութեան մէջ կը վարանի և իր առաջին ձեռնարկներու մասին այլապէս կը խօսի։

Ահա ճիշդ այս կէտէն կարելի է բացորոշ նշմարել, որ Պատրիարքարանը հիմնապէս ըմբռնած չէ Հայկական խնդիրը. զուտ զի եթէ ըմբռնած լինէր, պէտք էր որ շուտով չկատարուելուն վրայ իր դիրքը չփոխէր. իսկ եթէ նա իր փաստաբանին հետ մեռած համարի Հայկական խնդիրը, մեզի համար բնաւ մեռած չէ, այս խնդիրը մեզի համար նոր չէ, ինչպէս նաեւ հայրենասիրութեամբ զարգացած ամեն հայու համար։ Ինչպէս մենք՝ մեր կարողութեան չափով, նոյնպէս և ամեն բանագէտ և հայասէր հայեր այս խնդիրը մշակած են երկար տարիներէ ի վեր, բայց ի հարկէ ոչ բարձրագոչ թմբկահարութեամբ, ոչ ծիրանեգոյն երաշներու տեսութեամբ և ոչ այն դատապարտելի անտարբերութեամբ որ առ հասարակ կը տեսնուի մեր Պատրիարքարանի կողմէ ժողովրդեան ներքին ընկերական, կրթական և տնտեսական վիճակը զարգացնելու ջանադրութեան մասին։

Ազգ. Պատրիարքարանի թերի Հայաստանի խնդիրը թէև անկատար մնաց, բայց Հայկական խնդիրն, հայութեան խնդիրն, ինչպէս որ մենք կիմանանք, միշտ կենդանի է մեզի համար, և կը պնդենք որ Պատրիարքարանը պարտաւոր էր Հայաստանի ամբողջութիւնը պահպանել իր խնդիր յարուցած ժամանակը և եթէ անյաջող եղնէր, չպիտի մեղադրուէր։ Կարեւոր էր որ հայրենասիրութիւնը քաղաքագիտութեան չզոհուէր, պէտք էր որ Կիլիկիա և Ռուսիոյ Հայաստանն, Արարատը, խնդրէն դուրս չձգուէին, պէտք էլ որ խնդիրն ամբողջ լինէր և եթէ չկատարուէր իսկ,

(1) Պ. Քէչեան՝ որ կը կարծէ թէ առաջին անգամ կը յուզենք այդ խնդիրը, շնորհ ընէ պահ մը միայն կապոյտ տետրակները մէկդի թողով քիչ մը թղթատել Արեւ. Մամլոյ 1877 տարուան մարտի և ապրիլի ամսագրերը, և յատկապէս նոյ. և դեկտ. ի մէջ Շահնուրի թղթակցութիւնն, նոյնպէս հետզհետէ գրուած յօդուածներն Հայկական խնդրոյ վրայ։

նոյն ամբողջութեամբ աւանդուէր յաջորդ սերունդին։ Նա մանաւանդ եթէ ամբողջութեամբ ներկայուէր, բնաւ չէինք սպասէր, որ խնդիր յուզուէր Ռուսիոյ կողմէն պատերազմական տուգանքի փոխարէն Թուրքիոյ Հայաստանի մասէն տեղ գրաւելու, Պատրիարքարանը չուզէր հասկնալ կամ անդէտ կը ձևանայ որ երկդիմի և օտարոտի քաղաքագիտութեան մը զոհ երթալով և մի միայն քրդական հարստահարութեան դէմ բողոքելով զէնք կը տայ Ռուսիոյ կառավարութեան ձեռքը նոյն գաւառները գրաւելու և քրդական հարստահարութեան տեղ իր «կառավարական հարստահարութիւնը» արմատացնել. այս է հայութիւնն արմատէն քանդել, այսինքն տեղն ուրիշ ազգութիւն մը դնել։

Անհնարին ցաւ է մեզ, որ Պ. Քէչեանի պէս մարդիկ կը կարծեն թէ նոր երևան կը հանեն զայս գաղափարները, մինչդեռ ոչ միայն Պերլինի Վեհաժողովէն շատ առաջ՝ շատ ճշմարտութիւններ գրած ենք Ռուսիոյ քաղաքականութեան դէմ, այլ և Պատրիարքարանի «Հայկական խնդիր» յարուցանելէն ետև՝ շարունակ պնդած ենք այս կէտին վրայ և մինչև անգամ զրկանք և ցաւս կրած ենք։ Բայց մեր էրնրբամիտ և Պ. Քէչեանի պէս՝ քաղաքագէտ գլուխները կարևորութիւն կը տային «գաւառական» թերթի մը ձայնին, մինչդեռ այդ գլուխները տաքցած էին և իրենց դրօշակին վրայ դրած. «Պերլինի ճամբան», առանց որոշ «ուղեգիծ» մը պատրաստելու։

Ահա կը տեսնենք այժմ որ այդ ճամբան դերբուկ և տաժանելի ճամբայ մը դարձաւ մեր պակասութեամբ, կը տեսնենք որ մեր ձեռքէն կառնուին հետզհետէ մեր [illegible] մասնաւորական յառաջդիմութեան դորձիները, և թէպէտ ցաւ կզգանք, սակայն չենք յուսահատիր, և կը յայտարարենք, որ թէև Պատրիարքարանի անքաղաքագիտութեան շնորհիւ ջլատուած, բայց մեռած չէ մեզի համար բուն «հայկական խնդիրը», քանի որ հայութիւնը մեռած չէ։ Կը կրկնենք «Պատրիարքարանի Հայաստանի» խնդիրը կարող է իրեն համար մեռնիլ, բայց մեզի համար երբէք չմեռնիր ամբողջ Հայաստանի խնդիրը, հայկական վերակենդանութեան խնդիրը, և այս վերակենդանութիւն աւելի իրեն ձեռօք պիտի կատարէ հայութիւնն քան թէ քաղաքագիտութեան շնորհիւ, եթէ իր առջև չկանգնին միշտ «կապուտագէտ» քաղաքագէտներ զէնք մոլորելու համար։

Այս է ահա՛ մեր համոզումն Հայկական խնդրոյ մասին, համոզում որու աւելի հաստատութիւն կը տան ներկայ քաղաքական անցքերն և ազգային նորանոր աղէտները, այս է մեր կարծիքն, որու դէմ մէկ կողմէ կը զինուին Պ. Քէչեանի պէս հրապարակախօսներ, և միւս կողմէ՝ նոր սթափելով՝ գրիչ կը շարժեն հիւսիսային ազգակուլ պետութեան մը պահանջումներու և արարմանց դէմ, և այսպէս անուղղակի կը հաստատեն մեր տասը տարիէ ի վեր բարձած բողոքը՝ թէ հայութիւնը կազատի միայն ուղիղ, անկեղծ և իսկապէս ազգային քաղաքականութեան մը հետևելով, միշտ ինկատի ունենալով իր հանրական շահերը, առանց այս կամ այն նենգաժէտ թելադրութեանց և դիւանագիտական վիժմանց անսալու։

Եթէ մեզի հետ մեր համախոհները թշնամանք կրեցին և դեռ կը կրեն իրենց հայրենասիրական համոզման համար, բնաւ չեն վշտանար, վասն զի եթէ ոչ հասարակաց կարծիքն որ դժբազդաբար այժմ մոլորած է, ի շնորհս ազգային միակողմանի քաղաքականութեան, գոնէ Պատմութիւնը պիտի պաշտպանէ օրին մէկը ճշմարտութիւնն, որու ակար և անաղատ մէկ թարգմանն ենք։

Մ. [illegible]

ՆԷՎ ԻՅԷ

Ինկիլիզերրատա թիւճաբ վափօրլարը արասընտա 200 վափօր մուհարէպէ էնսասընտա 24 ատամտա թէճհիզ օլունուպ մուհարէպէ իչին գուլանբլատիկեր։ Պու վափօրլարդն էն կիւզէլի Լիվրփուլ իլէ Նիւ Եօրք արասընտա իշլէմէք իչին եաս գընկարատա ինչա օլունան Ոբրպիա նամ վափօր տուր։ Պու վափօր 530 գատէմ ուզունլուգատա օլուպ, 10,385 պէկիր գուվվէթինատէ մաքինալարը վար տըր, սահատա 20 միլ մէսաֆէ գաթէտէր, վէ օր գատար չօգ քէսմիւր ալապիլիր քի, քէսմիւր ալմագ իչիւն հիչ պիր իսքէլէյէ օզրամազա մէճպուր օրմայարագ իքի իւչ այ սէյր ու անֆէր էտէպիլիր։

—

Մէմալիքի միճթէմիէի Ամէրիգա հիւքիմէթի 1861–5 սէնէլէրինատէ տախիլի մուհարէպէտէ պուլունան ասաքիրի պահրիյէ վէ պերիյէ միլթէգախալէրի վէ էօլէնլերին արիլէրի իչիւն 1882ատէ 100,000,000 թալէր, եանի 22,730,000 Օսմանլը լիրասը մասաշ վերէճէք տիր,

—

Կէչէն իքի այ զարֆընտա Ռուսիանքն մէրքէզի վէ ճէնուպի էյալէթլերինատէ տիֆֆէրիա տէնիլէն պօղազ իլէթինատէն, գըզըլտան, չիչէքտէն վէ իլէլի սարիլյէտէն պինլերճէ քիչի թէլեֆ օլմուշ տուր։ Պու գատար չօգ ատէմ թէլեֆ օլմասընդն պիր պաշը սէպպի քէօյիլերին ֆադրը հալի վէ լայբգլը վճճ իւզրէ պէպլենէմէտիքլերի օլտուղու մէրվի տիր։

—

Իսգօչիատա Կլասգօ շէհրի շէհր էմանէթի մէճլիսի իչ կէճէ միւղաքէրէտէն սօնկրա փաշար կիւնլերի շէհրին նէվատիրխանէլերի քիւշատանա բուխատի իթա էթմէմէյէ զարար վերմիշ տիր։

—

Պերլին տարիլֆիւնուսունատա 215 մուտլիմ վար տըր, վէ կէչէն սէնէ մէզքիւր տարիլֆիւնուն թալէպէսի միգտարը 5,027 նէֆէր իտի։

—

Տօգ. Փէյճնամիանատա պիր հէքիմ Պալթիմօր շէհրինատէն Նիւ Եօրք շէհրինատէ թապ ու նէշր օլունուպ պիր զաղէթայա եազարը մէքթուպատա տիֆֆէրիա տէնիլէն պօղազ իլէթինի թէտավի էթմէք իչիւն թազէ լիմոն սույունատան չօգ ֆայտէ կէօրմիշ օլտուղունու պէյան էթմիշ տիր։ Իքի եափօտ իւչ սատատա պիր քէրրէ ուֆագ պիր ֆբրչա վասիթասիյլէ պօղազդն իչէրիսինէ լիմոն սույու սիրիլտիքտէ պօղազտա հասբլ օլան զարանի Հայաստանի» խնդիրը կարող է իրեն համար մեռնիլ, բայց մեզի համար երբէք չմեռնիր ամբողջ Հայաստանի խնդիրը, հայկական վերակենդանութեան խնդիրը, և այս վերակենդանութիւն աւելի իրեն ձեռօք պիտի կատարէ հայութիւնն քան թէ քաղաքագիտութեան շնորհիւ, եթէ իր առջև չկանգնին միշտ «կապուտագէտ» քաղաքագէտներ զէնք մոլորելու համար։

Այս է ահա՛ մեր համոզումն Հայկական խնդրոյ մասին, համոզում որու աւելի հաստատութիւն կը տան ներկայ քաղաքական անցքերն և ազգային նորանոր աղէտները, այս է մեր կարծիքն, որու դէմ մէկ կողմէ կը զինուին Պ. Քէչեանի պէս հրապարակախօսներ, և միւս կողմէ՝ նոր սթափելով՝ գրիչ կը շարժեն հիւսիսային ազգակուլ պետութեան մը պահանջումներու և արարմանց դէմ, և այսպէս անուղղակի կը հաստատեն մեր տասը տարիէ ի վեր բարձած բողոքը՝ թէ հայութիւնը կազատի միայն ուղիղ, անկեղծ և իսկապէս ազգային քաղաքականութեան մը հետևելով, միշտ ինկատի ունենալով իր հանրական շահերը, առանց այս կամ այն նենգաժէտ թելադրութեանց և դիւանագիտական վիժմանց անսալու։

Եթէ մեզի հետ մեր համախոհները թշնամանք կրեցին և դեռ կը կրեն իրենց հայրենասիրական համոզման համար, բնաւ չեն վշտանար, վասն զի եթէ ոչ հասարակաց կարծիքն որ դժբազդաբար այժմ մոլորած է, ի շնորհս ազգային միակողմանի քաղաքականութեան, գոնէ Պատմութիւնը պիտի պաշտպանէ օրին մէկը ճշմարտութիւնն, որու ակար և անաղատ մէկ թարգմանն ենք։

Մ. [illegible]

ՆԷՎ ԻՅԷ

Ինկիլիզերրատա թիւճաբ վափօրլարը արասընտա 200 վափօր մուհարէպէ էնսասընտա 24 ատամտա թէճհիզ օլունուպ մուհարէպէ իչիւն գուլանբլատիկեր։ Պու վափօրլարդն էն կիւզէլի Լիվրփուլ իլէ Նիւ Եօրք արասընտա իշլէմէք իչիւն եաս գընկարատա ինչա օլունան Ոբրպիա նամ վափօր տուր։ Պու վափօր 530 գատէմ ուզունլուգատա օլուպ, 10,385 պէկիր գուվվէթինատէ մաքինալարը վար տըր, սահատա 20 միլ մէսաֆէ գաթէտէր, վէ օր գատար չօգ քէսմիւր ալապիլիր քի, քէսմիւր ալմագ իչիւն հիչ պիր իսքէլէյէ օզրամազա մէճպուր օրմայարագ իքի իւչ այ սէյր ու անֆէր էտէպիլիր։

—

Մէմալիքի միճթէմիէի Ամէրիգա հիւքիմէթի 1861–5 սէնէլէրինատէ տախիլի մուհարէպէտէ պուլունան ասաքիրի պահրիյէ վէ պերիյէ միլթէգախալէրի վէ էօլէնլերին արիլէրի իչիւն 1882ատէ 100,000,000 թալէր, եանի 22,730,000 Օսմանլը լիրասը մասաշ վերէճէք տիր,

—

Կէչէն իքի այ զարֆընտա Ռուսիանքն մէրքէզի վէ ճէնուպի էյալէթլերինատէ տիֆֆէրիա տէնիլէն պօղազ իլէթինատէն, գըզըլտան, չիչէքտէն վէ իլէլի սարիլյէտէն պինլերճէ քիչի թէլեֆ օլմուշ տուր։ Պու գատար չօգ ատէմ թէլեֆ օլմասընդն պիր պաշը սէպպի քէօյիլերին ֆադրը հալի վէ լայբգլը վճճ իւզրէ պէպլենէմէտիքլերի օլտուղու մէրվի տիր։

—

Իսգօչիատա Կլասգօ շէհրի շէհր էմանէթի մէճլիսի իչ կէճէ միւղաքէրէտէն սօնկրա փաշար կիւնլերի շէհրին նէվատիրխանէլերի քիւշատանա բուխատի իթա էթմէմէյէ զարար վերմիշ տիր։

—

Պերլին տարիլֆիւնուսունատա 215 մուտլիմ վար տըր, վէ կէչէն սէնէ մէզքիւր տարիլֆիւնուն թալէպէսի միգտարը 5,027 նէֆէր իտի։

—

Տօգ. Փէյճնամիանատա պիր հէքիմ Պալթիմօր շէհրինատէն Նիւ Եօրք շէհրինատէ թապ ու նէշր օլունուպ պիր զաղէթայա եազարը մէքթուպատա տիֆֆէրիա տէնիլէն պօղազ իլէթինի թէտավի էթմէք իչիւն թազէ լիմոն սույունատան չօգ ֆայտէ կէօրմիշ օլտուղունու պէյան էթմիշ տիր։ Իքի եափօտ իւչ սատատա պիր քէրրէ ուֆագ պիր ֆբրչա վասիթասիյլէ պօղազդն իչէրիսինէ լիմոն սույու սիրիլտիքտէ պօղազտա հասբլ օլան զար

—

Թագրիպէն եիրմի սէնէ էվվէլ Ամէրիգանքն պիր շէհրինատէ եիրմի գատրն պիր կէճէ գատընլարքն կէչինմէք իչիւն նէ իչ կէօրէպիլէճէքլէրինի տիւշինմէք խուսուսունատա պիր մէճլիս ագտ իլէտիլէր։ Պու գատընլար օլ վագըթ Մէմալիքի միճթէմիէի Ամէրիգատա գատընլարա միւնասիպ անճագ օն իւչ նէվ իչ պուլունտուղունու աննատըլար։ Եագընլարատա օլ գատընլարատան պաղըլարը թէքրար թէճէմմիւ էթտիրէրինատէ չիմտի Ամէրիգատա գատընլարա միւնասիպ 287 նէվ իչ պուլունտուղունու աննամըշար տըր։

—

Իւչ հաֆթա էվվէլ Վիէննատա պիր թէաթրօնուն եանտըզընա տադիր ալընան մուֆասսալ մայումաթ զայէթ տէհշէթլի տիր։ Պիր լամպա տիւշմէսիյլէ թէաթրօնուն փէրտէլերի սթէշ ալըր ալմաղ թէաթրատա պուլունանլար խէվֆ ու տէհշէթլէ գափուլարա տօղրու գոշմուշլար, վէ պիրպիրլերինի չբղնայարագ գափուլարդն աղբզլարընը թբգատրգլարընատան փէք աղ քիմսէ գափուլարատան գաչբգ գուրթուլապիլմիշ։ Թագրիպէն եիրմի նուֆուս, պաղըլարը փէնճէրէլէրէ ուզատըլան նէրտիվէնլէր վասիթասը իլէ վէ պաղըլարը քէնտիլէրինի փէնճէրէլէրատէն աշաղրատա կէրիլէն պէզլէր իւզէրինէ սթմագլէ գուրթուլմուշլար տըր։ Եանբգ թէլեֆ օլանլար 750 նուֆուս գատար թախմին օլունայօր, վէ պունլարդն դրսմը ազէմի թանըլմայաճագ սուրէթատէ եանմըշլար իտի։ Պաղը քիմսէլերին քէմիքլերինատէն սալթ պիր իքի փարչա զալմըշ իտի։ Եանդըն պիրտէն պիրէ վէ տէհշէթլի պիր սուրէթատէ զուհուր էթտիյինատէն թէաթրատա պուլունանլար քէնտի [illegible] զընը սէօյլունտիրմէյէ նէտէ գուրթուլմագ իչիւն միւնասիպ չարէլէր իթթիխաղ էթմէյէ չալըշապիլմիշլէր տիր։ Եանբգ թէլեֆ օլանլարատան ֆադիրլերին տիլէ վէ էվլատլարընա թէվզի օլունմագ իչիւն քիւլլիյէթլի իսանէ թօփլանըլմըշտըր։

—

Սուէյշ գանալընը քիւշատ էթմիշ օլան վէ շիմտի Փանամա գանալընը քիւշատ էթմէք իւզրէ պուլունան Մ. Լէսէպս 68 եաշընտա իքէն էրքէք վէ գըզ պիր չօգ չօճուգ վալիտէսի օլան իլք գարըսը վէֆաթ էթտի։ Մ. Լէսէպս զէվճէսինին վէֆաթընատան իքի սէնէ սոնրա Փարիսատէ կէնճ պիր գատըն իլէ ագտը իզտիվաճ էյլէտի, վէ օր վագըթատան պէրու իքինճի զէվճէսինատէն ալթը էվլատը տիւնեայա կէլմիշ տիր։ Մ. Լէսէպս շիմտի 80 եաշընտա օլուպ, հալա կիւճ ու գուվվէթի եէրինատէ տիր։ Կէնճ զէվճէսի միմանլէյէ էյի պիր եարտըմճը օլմուշ տուր, վէ բիվայէթէ նազարէն Մ. Լէսէպս Փանամա գանալընը քիւշատընա զէվճէսինին թէշվիգ ու թավսիյէսիյլէ թէշէպպիւս էթմիշ տիր։

—

Պիր գաչ այ էվվէլ Փարիսատէ Մունգաչի նամ պիր Մաճար բէսամքն էսէրի պէրկիւզիտէսի օլան կիւզէլ պիր թասվիր ուտուտուն սէյր ու թէմաշասընա վաղ օլունմուշ իտի։ Մէգքիւր թասվիր Քրիստոսուն Ղանթօսու Պիլատոս հուզուրունատա տուրտուղունուն թասվիրի օլուպ, հէր կէօրէնին նազարը թահսինինի ճէլպ էտէյօր։ Թասվիրատէ 21 ատամ կէօսթէրիմիշ տիր, վէ պունլարտան հէր պիրի պիրէր միւքէմմէլ թասվիր տիրլեր։ Հէյլէ Քրիստոսուն սուրէթի կիւզէլլիքտէ պիտիմթա տըր։ Փարիսատէ 200,000 գատար ատամ տուխուլիյէ վերերէք մէգքիւր թասվիրի սէյր էթմիշլէր տիր։ Թասվիր էհալիյէ սէյր էթտիրիլմէք իչիւն շիմտի Վիէննայա կէօթիւրիլմիշ տիր, օրատան տախի էվրօփանքն սահր պէյիք չէհրլերինէ կէօթիւրիլէճէք։

—

Զինլիլէր Ասիսի վուսթատա Գուլճա էյալէթի հատուտունատա եէնի իսթիհքամար ինչա իտիեօրլար։ Մալիմ օլատուղու իւզրէ Ռուսիա եէնի մուգավէլէ մուճիպինճէ Ռուսլար Գուլճա էեալէթինի Զինէ թէրք իտէճէքլէր։ Զինլիլէր Գուլճատան Ռուսիաեա հիճրէթ իտէնլէրին եէրինէ իսքեան իթթիրմէք իչին Գաշկարիատան մէգքիւր էեալէթէ 8,000 խանէ կէթիրմէք նիյէթինատէ տիրլէր։

Կէչէն տէօրթ այ զարֆընտա Եանկի Հիսար Միւսլիմանլարը Զին-

---

(129)

ԹՈՒՃՏԱՆ ԳԸԶԼԱՐ

տէյլ՞ մի տիր։

—Օ՛ֆ, խայր, էֆէնտի... —մատամ Բօշ Պօնշան եանընտա տըր։

—Աճապա կէօրէպիլի՞րմիյիմ։

Խբամէթքեար մէրգուումէնին պու թէքլիֆի իւզէրինէ իզհարը թէրբէատիւտ իյէտի։

Զիւնքի, Բօշ Պօնշան, քիմսէյի իչէրի գապուլ իթմէսին տէյի թալիմաթ վերմիշ վէ թէնպիհ իթմիշ իտի, հալպուքի, Դօրաեա, տահա պիր կիւն էվվէլ չօրպաճքսընդն սուֆրասընտա թաամ իթմիշ պիր միւսաֆիր օլտուլունտան, պիրտէն պիրէ, օլամազ տիմէքլիկէ ճէսարէթ իտէմէտի. —մէրգուում քէնտու քէնտույէ, պէյքի միւսթէնա օլարագ, օնա միւսատատէ իտիլիր տէյի տիւշիւնտիւ...։

Մէրգում պու շիբհէ օրթասընտա, օրթա պիր թարիգ թութմագլըզը միւնասիպ կէօրտիւ։

—Էֆէնտի, պուեուրունուզ սալօնտա ազաճըգ արամ իթմէքլիկէ հիմմէթ իտինիզտէ... —տէտի մէրգում, —պէնտէնիզտէ կիտիպ մատամա խապէր վիրէյիմ։

Արատան ճիւզի պիր վագըթ կէչտիքտէ, Բօշ Պօնշան սալօնտան իչէրի կիրտի, մէրգումէ բէք գօգէթճէ սուրէթտէ, հավանա ըէնկինտէ, վէ իւզէրինտէ դօրտէլատան ճիճի պիճիլէր պուլունտուղու հալտէ պիր կիճէլիք ֆիսթանը կիյինմիշ իտի։

—Ա՛, մատաշալահ, —տէյի պաղըրաբ մէրգումէ, զայէթլէ կիւլէր եիւզէ Դօրաեաբ գապուլ իտէրէք, —աղիղիմ Մ. Լիսնէլ Վարթըն, զաթքընը՛զ մը սընը՛զ... — Վալլա՛հի բէք մէճնուն օլտում, ոէֆա՛ կէլտինիզ, հօ՛շ կէլտինիզ, խիտա՛ալիմ բէք մէճնուն օլտում... բէք մէսուր օլտում...։

Մէրգումէ քէնտիլիանընա քէնտի հարէքէթինի տախի ույտուրարագ, Դօրանընն ինճէ վէ ուզուն բարմագլարընը սրգբ սրգբ սրգտբ, վէ պատէհու քէլամէ աղաղ պիրլէ,

—Գո՞նդի բիւզկեար էտի, պու թարաֆա թէչրիֆ իթմինիզ...։

—Աճապա Մ. Մարսիալընն իւզէրինէ տիւնքի կիւն մէզքիւր ֆէնալըգ կէլտիկի տագրգատա, պէնտէնիզին տախի պուրատա հաղրը պուլունտուղումնան խապէրտար օլմուշմ՞ասունուզ տուր...։

—Խիւտա՛ալիմ խայր... — վագտա, Մ. Մարսիալընն սուֆրասընտա, մախատումի Մ. Ժօրժտան պաշգա պիր զաթ տահա պուլունտուղունու իշիթմիշ իտիմ իսէ տէ, զաթքընը օլմասընը պիլմէքտէ տէյիլ իտիմ։

—Էվվէլթ պէնտէնիզ իտիմ...— Մէէմուլին զայրի օլան մէզքիւր ֆէնալըգ, թատիսթիյլէ էսէֆի ազիմիմի մուճիպ օլտուղունտան... ամատպա զէվալը նա՞սըլ օլտու տէյի պիր խապէր ալմագըզը վանիպէտէն ատա իթտիմ...։

Բօշ Պօնշան լէհճէսինատէ տախթէ պիր էլէմանտըզը էսէրի կէօսթէրէրէք, վէ սէս վէ սէօյլէյիշինճէ տախի լաղըմ կէլէն հալի իճրա իյլէեէրէք,

—Եէնի վէ շայեանը տիդգաթ պիր հալ վուգուս պուլմամըշ տըր...

—Էվվէլքի հալինատէն նէ տահա իյի տիր վէ նէ տէ տահա ֆէնա...— էն զիեատէ սաղ վէ սահիհ օլանը շու տուր քի, զէվալը ատամճըղաղ իյի օլսա տախի, էօյլէ բէք չաբուգ իյի օլմաեաճագ տըր... խայրի վագըթար չէ քէճճէք տիր։

—Մատամ, էկէր չարուգ իյի օլսա պիլէ, օ տա անճագ սիզին սայու հիմմէթինիզ սայէսինատէ օլապիլէճէք տիր...—սիզ Մ. Մարսիալընն եանընտա, տաէթա պիր «սէօր տբ շարիթէ» մագամընտա պուլունարագ, պիր պահապան հրեշտակլըգ վաղիֆէսինի իֆա իյլէմէքտէսինիզ...—Տօղրուսու, շու տասթլուգ վէ շու ինսանիյէթինիզ շայեանը մէտհ ու սիթայիշ պուլունտուղունատան օլ պատէ զաթընընզը խալխանէ թէպլիգ իտէրիմ։

Բօշ քէնտույէ էհէմմիյէթի վիրիպ վէ Դօրանընն սէօյլէտիկինի թատիգ իտէրէք,

—Էվվէլթ, հագդընընզ վար տըր, —տէտի, —պու խուսուստա իֆթիխար իտէպիլիրիմ, զիրա, պէնիմ պու սինիմտէ խատթէ եանընտա պէքլէյիպ տէ պագմագլըգ, հէր գատընընն իչի տէյի՛լ տիր, —նէ՛ եաբաեբմ, իշթէ պէօյլէյիմ, եիւրէկիմ զայէթլէ տուլդուլու տուր, տճբրբմ, տաեանամամ. —պագտըմ վէ տիւշիւնտիւմ քի, պու զէվալը ատէմ, պէօյլէ պիր քիւթիւք բարչասը կիպի եաթբգ, վէ հիչ տէյիլ իսէ քէնտույէ իդթիզա օլանը պիլէ իսթէմէքլիկէ գուարէթի օլմատըզընատան, էկէր պէն տէ եանընտա պուլունուպ տա էզ ճանուտիլ տիգգաթ իթմէզ իսէմ, ասլա լաեբգբյա պագբլամաեաճագ տըր, իշթէ պու միւլահազաեա մէպնի, պիզզաթ քէնտիմ պէքլէմէքլիկէ գարար վիրտիմ...—իշթէ, քէյֆիյէթ պունատան իսպարէթ տիր...։

—Մատամ, պու ինսանիյէթի վէ պու ֆէտաքեարլըզընըզ, տօղրուսու, շայեանը թէհայեիւր տիր, էվվէթ, շայեանը թէհայեիւր տիր։

Բօշ պու լաֆբրարլար իւզէրինէ, տահա զիեատէ ճիլվէեէ պաշլաեարագ, վէ գըրբլըպ տէօքիւլէրէք,

—Մօնսիէօ Վարթըն, հագգըմտա զիեատէճճէ սէնա օգումագտասընընզ, քէնտի նէզաքէթինիզտէն նաշի էօյլէ սէօյլէմէքտէսինիզ, —տէտի։

—Խայր, մատամ, հագբգաթը հալի սէօյլէեօրում, պէնտէնիզին գալպի վէ ֆիքրի նասըլ իսէ, լիսանը տախի էօյլէ տիր...—պիլա միւտահէնէ սէօյլէրիմ քի, ա-

չուրի մէրթէպէ միւէսսիր օլմագտաեբմ...։

Տօղրուսու չօգ կիւզէլ տուլդուլու, վէ չօգ լէթաֆէթլի պիր ճանընընզ, էվվէթ, էվվէթ, չօգ վէ բէք չօգ սահիպ նէզաքէթ վէ լէթաֆէ՛թսինիզ։

—Աճապա, թահիզլիք վիրմիշ օլմագընընզ, Մ. Մարսիալը ճիւղիճ պիր կէօրէպիլիրմիյիմ, եիւրէկիմ պիր տիւրլիւ բահաթ օլամատընընզ, պիզզաթ կէօրմէք, վէ նէ մէրթէպէ էսէֆ իթմէքտէ օլտուղումու պէեան իյլէմէք իսթէրիմ։

—Մատաշալահ, նի՞չին կէօրէմէեէքսինիզ... օնատան գօլայ նէվար տըր... —սիզին կէօրիւշմէնիզէն, քէյֆիսիզ թահիզ օլմաեբպ, իլլա մուզայիրի օլարագ մէմնուն օլաճաղընատա, վէ իւզէրինատէ պիր իյիլիք հասբլ օլաճաղընատա շիբհէ եօգ տուր...—չիւնքի, աղ չօգ էյլէնիր, ֆէբահլըգ տուեար...—սիզատ բէք ալէա ֆէհմ իտէպիլիրսինիզքի, էօյլէ օտուն կիպի եաթա գալբպ, վէ տիլսիզ կիպի հիչ պիր շէյ սէօյլէմէքսիզին, կիճէլէր վէ կիւնտիզլէր կէչիրմէք կիպի միւշքիլ պիր շէյ օլամազ, ինսան հէր նէտէ օլսա օսանընը, ճանը սբգբլբը...—պիր քէրրէ քէնտիմիզի, զէվալընընն եէրինէ դօեարագ էկէր տիւշիւնէճէք օլուր իսէք, օ՛լ վագրթ անլարընը քի...։

վիլերէ գարշը իւրի տէֆա իշխարը խեան էտիպ, 200 նէֆէր Զինլի ասքերի թէյլէֆ լիթիլեր։ Զինլիլեր ասբլարը գահը ու թէնքիլ լիթիքտէն անկրա օնարան 400 ատէմին պաշընը քէսմիշլեր տիր։

—

Մէմալիքի միւճթէմիէի Ամերիգա մալիյէ նազրը կէլէնէք յունիստէ խիթամ պուլաճագ ուէնէի մալիյէտէ հիւքիւմէթին վարիտաթը մէսարիֆաթտան 130,000,000 թալէր, եախոտ 29,510,000 լիրա Օսմանի ֆաղլա օլաճաղընը պէեան իտիեօր։ Ու ֆաղլի վարիտաթ տուեունը ումումիյէ բէսէլմալինին թէէտիյէսինէ թախսիս օլունաճագ տրը։ Մէմալիքի միւճթէմիէի Ամերիգա տիւեունը ումումիեէսի օն սէնէտէն քեամիլէն թէէտիյէ օլունաճաղ զանն օլունուեօր։ Մալիյէ նազրը պաղը վէրկիլէրին լաղվընը տախի թէքլիֆ իթմիշ տիր։

—

ԱՄԷԼԷԼԷՐ ԻՋԻՆ ԵԷՀՐ

Մէմալիքի միւճթէմիէի Ամերիգանընն Եիդակօ շէհրինտէ տէմիր եօլլարը իշին ուրայ արապասը տէնիլէն պիր նէվ կիւզել արապա եափան պիր շիրքէթ վար տրը։ Ու նէվ արապալարընն մուճիտի վէ մէզքիւր շիրքէթին ըէիսի Մր. Փուլմէն նամ զաթ տրը։ Թագրիպէն իւրի սէնէ էվվել մէզքիւր շիրքէթ քէնտի ըէիսինին թավսիյէսիյլէ Եիդակօտան 12 միլ մէսաֆէտէ 14,000 տէօնիւմ արազի սատընը տրը, վէ օրատա ճէսիմ պինարար ինչա իլէ իշլերինի օրայանագլ էյլէտի։ Եիրքէթ օլ ֆապրիգալար ճիվարընտա ամէլէլեր իշուն տախի էվլեր եափմիշ տրը։ Ու էվլեր պիր, իւրի վէ իւչ գատ օլուպ, օնլարտա սու, հավա կազը, էվ համամամ վէ խութիրտահաթ իշին լազըմ օլան սայիր շէյլեր վար տրը։ Հէր պիր էվին քիրաոր տյոտա իւրի լիրատան իւչ լիրա գատար տրը։ Մէզքիւր ֆապրիգալար վէ ամէլէլերինին սրհհաթ ու բահաթընը վէ ախլագի վէ բուհանի ֆահաէսինի տիշինմէք թիւճարլար վէ ֆապրիգատահիպլէրի իշին տահիմա քեարլը օլուր։

—

ԱԼՄԱՆԻԱՆԸՆ ՄՈՒՀԱՐԷԳԷ ԻԶԻՆ ՍԱԳԼԱՏԸՂԸ ԻՀԹԻՅԱԹ ԽԱԶԻՆԷՍԻ

Փրուսիատա վագի Խոխանտավ շէհրինին Յուլիոս գուլլէսի նամ գուլլէտէ 6,000,000 ինկիլիզ լիրասը գը.յմէթինտէ պիր մէպրաղ իհթիեաթէն հբիզ օլունմագտա տրը։ Իշպու մէպրաղ 1870–71 մուհարէպէսի իշին Ֆրանսատան ալընան թաղմինաթը պիր գըսմը օլուպ իլերիտէ մուհարէպէ զուհուրինտէ մէսարիֆաթը մուհիմմէ յէ գուլլանըլմագ իւզրէ իհթիյաթէն սագլանըլըեօր։ Ու ազէ հիչ ֆայդա կէթիրմէզ, վէ օլ եկը ալթընատաքի մախզէնէ գոնուլմաեըպ ֆայդէ վերիլմէսի իտի, շիմտիյէտէ.քէ բէսէլմալէն նբսքը զատար տախի ֆայդա կէթիրէճէք իտի։ Իւրի մէմուր մէզքիւր մէպլաղը սայմադ իշին հէր սէնէ օլ մախզէնէ կիտերլեր։ Եազընարտա իւրի մէմուր մայէթլերինտէ պիր պէօլիւք ասքերի մուհաֆըզա օլարադ մէզքիւր գուլէյէ կիթտիլեր, վէ 1,200 թօրպա ադէյի սայտըլար։ Հէր պիր թօրպատա 100,000 մարք, եախոտ 5,000 ինկիլիզ լիրասը վար տրը։ Ու խաղինէ յի հավի օլան մախզէնին տէմիր դարուսու զայէթ հիւնէրլի սուրէթտէ եափըլմըշ վէ պիրլիքտէ իշլէյէն իւրի անախթար իլէ աչըլը։ Հէր պիր անախթար պիր մէմուրա վերիլիր։ Դարուսնուն նէ վագըթ աչըլպ գափանտըղը, վէ ադէ սայլատըղը վագըթ զուհուր իտէն վուգուտի մէմուրլարը գուլէտէն հարէքէթինտէն էվվել մուֆատասալէն եազըլըր։ Վէ ատաքիրի մուհաֆըզա զապիթանը վէ գալէնին գօմանտանը տախի չէհատէթ իշլրէ լահիհա վազը իմզա էտերլեր։ Ագէ սաեբլաղը, եանի թէագիգաթ իճրա օլունտուղու էնատէ, գուլէնին պէքճիլերի միդտարը իւրի գաթ արթըրըլըր, վէ թէագիգաթտան սոնրա միֆէթթիշլեր անախթարլարը պիրլիքտէ վէ պիր վագըթտա չէվիրիրլեր, վէ թահթ էլ հըֆզ գալէնին գափուսունատէք կէթիրիրլեր, վէ պէօյլէճէ օլ ֆահէտիպ սէմէրէսիզ միլիոնլարը գարանլըղտա պըրագարագ Պերլինէ միթէվճճիհէն հարէքէթ իտերլեր։

(Ա-եոբէր)

—

Գիտօի գործի քննութեան մասին Վաշինգտոնի լրագիրները հաղորդում են հետևեալը։ Գիտօն, դատաստանական քննութիւնը սկսվելուց առաջ, դիմեց հասարակութեանը խնդրելով փող ուղարկել նրան իր սէր արդարութեան և իրան պաշտպանութեան համար։ Նա բացատրեց, որ փողերը անհրաժեշտ կարելի է ուղարկել, Սկովիլի անունով։ Պատասխանելով իրան առաջարկած բազմաթիւ հարցմունքներին, Գիտօ, ի միջի այլոց ասեց, որ ֆիզիգապէս ինքն երկչոտ է, և միշտ աշխատում էր վտանգից փախչել, բայց բարոյապէս, երբ ինքն զգում է իր հաւից Աստուածութեան նեցուկը, —նա դառնում է քաջ, ինչպէս առիւծ։ Վերջը նա բարկացաւ և հարցմունքներին այլև չէր պատասխանում։ Նրա արած նկատողութեան առիթով, թէ ինքն հաւատում է տաս պատգամներին, դատաւորը մի հրեից Նրան, որ նրանց մէջ ասվում է՝ «Մի սպաներ»։ Գիտօն բարկանալով հրաժարվեց քննել այդ հարցը։ Նա պնդում էր, որ դատարանը միայն մէկ հարց պէտք է վճռի, թէ Գիտօն երկրի ներշնչութեամբ էր գործել, թէ չէ։ Ամենից շատ բարկացնում էր նրան այն, երբ դատաւորները գործ էին ածում «սպանութիւն» բառը։ Այդ բանը սիրեց նրան բարձր աղաղակել. «Ի՞նչ է միշտ ասում «սպանել», «սպանութիւն»։ Կամ կարելի է ձեզ շատ դուր են գալիս այդ բառերը։ Այն արտաքին միջոցը, որով ես հեռացրի նախագահին, իմ գործի հետ ոչինչ յարաբերութիւն չունի։» Մեղադրվածին աշխատում էին սիրել ցոյց տալ այն օրը, երբ նա առաջին անգամ «բարձրից ներշընչվելու», բայց նա աղաղակեց. «Թողէք այդ դատարկ խօսակցութիւնները։ Իմացէք, որ ես պատրաստ էի հեռացնել նախագահին ամեն ժամանակ, յունիսի կէսից մինչև յուլիսի 2ը, եթէ ինձ յարմար տեսնի պատահէր այդ բանը անել ամերիկական ժողովրդի բարօրութեան համար։»

—

Գերմանական լրագիրները պատմում են, որ իբր թէ Եվէյյարիայում մէկ ժամագործ անսահման կերպով լանող մէկ ժամացոյց հնարեց։ Դեռ ևս 1879 թուի յունվարմանին, նա մաղխատաստում մէկ կնքված արկղ ներկայացրեց իր գիւտի երկու օրինակներով։ Նորերումս, այսինքն երեսուն և երկու ամիս անցնելուց յետոյ, արկղը բաղմաթիւ հասարակութեան ներկայութեամբ բաց արին և նրա մէջ դրված նորագիւտ ժամացոյցները շարունակում էին բանել և բոլորովին ճիշդ էին ցոյց տալի ժամանակը։

—

Արտասահմանեան լրագիրները հաղորդում են, որ այս օրերս յայտնի գրող և «Օֆ դը Հոմ» ամսագրի խմբագիր Զախէր–Մազոխի և մայոր Գարդէրի մէջ դուէլ կը կայանայ։ Մայոր Գարդէր Զախէր–Մազոխի աշխատակցու հիներից մէկի ամուսին է, և դուէլի պատճառն այն է, որ խմբագրութիւնը թոյլ է տուել իրան երկու տեղ կրճատել տիկին Գարդէրի յոդուածը։ Մայորը լաւ հակառակորդ կունենայ, որովհետև Զախէր–Մազոխ հիանալի կերպով է մենամարտում։ Երբ նա համալսարանի պրիվատ–դոցենտ էր, նա 32 մենամարտ է ունեցել։

—

Օրիորդ Մէրի Ալէն, որը 1876 թուականին քննութիւն տալով դոկտորի աստիճան էր ստացել, այժմ ընտրված է ֆիզիոլոգիայի և առողջապահութեան պրոֆէսոր Վասսար–կոլեջի մէջ Նիւ–Եօրկ նահանգում։ Այդ իդական կոլեջը հիմնվել է 1861 թուականին դարեջուր շինող Վասսարի կտակով թողած 500 հազար դոլար գումարով, որի անունը և կրում է հիմնարկութիւնը։ Կոլեջում աւարտող կանանց թիւը իւրաքանչիւր տարի հասնում է մինչև 400 հոգի։

—

Վիէննայում այժմ ցոյց են տալիս զարմանալի երկուսրեակներ, Դճակօբ և Բաբտիս Դէօսի։ Երկուսի միաւորութիւնը սկսվում է կողքից. երկուսն էլ միասին ունէն միայն երկու ոտք և մի փոր։ Նրանցից ամեն մէկը ուտում, խմում, քնում, խօսում և մտածում է առանձին և կարող են մինչև անդամ հիւանդանալ առանց մինը մյուսին վնաս տալու։

—

Երկրագնտիս վրա ապրող մարդկանց թիւը հաշվում են 1300 միլիոն։ Ամբողջ մարդկութիւնը կառավարվում է 12 կայսրներով, 25 թագաւորներով, 47 իշխաններով, 17 սուլթաններով, 12 խաներով, 6 մեծ–դուքսերով, 1 փոխարքայով, 1 բէյով և 28 նախագահներով չը հաշվելով վարչական ցեղերի կառավարիչներին։

(Մշակ)

ԼՈՒՐԵՐ

—

Ճէզա մահ.քէմէսինտէ.

Հա.քիմ. — Տիմէք տիր քի սիդ տայիմա սիրզաթ իլէ եաշամագ տաընըզ։ Նիչո՞ւն չալըշմայորսունուզ։ Հիչ պիր սէնատի պիլմէ՞մէ.քամ մի սինիզ։

Միւթթէհիմ. — Հա.քի՛մ էֆէնտի, նէ՝ իշէ էլ վարաճաղըմը պիլմէյորսամ։

Հա.քիմ. — Ղունո՞ւն իշուն մի էլինի տայիմա պաշգասընը ճէպինէ գոյմագտա՞սին...։

* *

Տիւէլլոտա Թէատրիլիք։

Պիր Սալոնտա։

—Գարշընտասի պիր պուտալա օլատտա, տիւէլլո խտէր մի՞սին։

—Եիպհէսի՛ղ...։

—Նասը՞լ տիւէլլո խտէրսին...։

—Թապանճա իլէ, 25 սայագ ուզադըգտան։ Ֆագաթ, արզու իտէրիմ.քի հէվա, ՝ կիւն ղայէթ տիմանը օլմալը տրը...։

* *

Օֆէնքստէն.

Ճէզա մահ.քէմէսինտէ.

—Իմմին։

—Օկիւսթ։

—Սէն պիր բէտէնկօթ չալմշսըն...։

—Մի՛յա՞հ...։

—Պիր տէ բանթալոն...։

—Սի՛յա՞հ...։

—Վէ պիր եէլէք...։

—Օ՛տա սի՛յահ...։

—Բէնկի նէ՝ օյուրսա օյսուն, էլ վերիր քի պու պիր հրբսըզլըգ տրը։

—Աֆվ իտէրսինիզ, բէ՛յ էֆէնտի, պու պիր հրբսըզլըգ տէյիլ, նասա կէրեք տիր։

* *

Շարիվարիտէն.

Պալենտա։

Իւրի գաբատան պիր պիրիյլէ միւճատէլէյէ կիրիշիրլեր, վէ աղ տահա՛ գավկա իթմէք տէրէճէսինէ կէօթիւրիւրլեր։

Օլ վագըթ գաբատանլարտան պիրիսի,

—Տիւէ՛լլո, տեր։

—Բէ՛ք իյի, տեր օ՛ պիրի, էյլէ իսէ, տիշարը չէգալըմ...։

Նէրէ՞յէ հէվա՞յա մը...։

* *

Մամուլուն ֆէյլէսոֆլուգ լուղէթ քիթապը.

Նիզամնամէ. — Տայանըգլը լոսթիք։

Կաղանդ. — Վարժապետերին չօճուղլարը իյի կէչինէճէք կիւնիւ։

Իսթիգրազ. — Ա՜ե՛ւ, կէրէ՛ւ։

Տիրլօմաթ. — Ուսթա եալանճը։

Միւսրիֆլիք. — Ղուլուրսան, պանատա խապէր վէր, պէն տէ եաբայըմ։

Ասքէր գաբութու. — Շիմտիքի հբրսըզլարը իւնիֆորմաբ։

Ալիճէնապլըգ. — Նէ՝ պույուրտունուզ։

Թալիմ ու թէրպիյէ. — Էրմէնիլէրտէ տահա հուտուտու պուլունմաբ։

Օրուճ. — Պուլտուղունու եէ՝, հիչ պագմա։

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

—

Ազգային թերթերէն ոմանք սովորութիւն են ըրած ինչ որ կը լսեն առանց ստուգելու հրատարակել։

Ազգային Վարչութիւնը՝ բարեկամ տպագրական ազատութեան՝ չխրատիր երբէք իւր արարքներուն քննադատութիւնը տեսնելէ պարբերական թերթերու մէջ, սակայն չկրնար թոյլ տալ որ անհիմն կամ պարզ ենթադրութեանց վրայ հիմնեալ լուրեր հասարակութեան մէջ տարածուելով մնան վիճաբանութեանց տեղի տան, որ սաստկապես հեռանան քներ յառաջ իր բերեն։

Այս տեսակ լուրերու կարգէն է Կիլիկիոյ Սրբազան Կաթողիկոսին կողմանէ մայրաքաղաքիս մէջ մատնաւոր գործակալութիւն մը հաստատելուն և Մ.քառատեան Վսեմ. Սիմոն պէյի նոյն պաշտօնն ստանձնած ըլլալուն լուրն, որ հրատարակուած է քանի մը թերթերու մէջ։

Ուսաի Ազգ. Վարչութիւնն ներկայ պաշտօնական յայտարարութեամբ կը հրաւիրէ բոլոր ազգային լրագրագետներն որ բարեհաճին յետ այսորիկ ազգային վարչական գործոց նկատմամբ իրենց առաջ տեղեկութիւններն՝ առանց Պատրիարքարանի դիւանատունէն ստուգելու՝ չհրատարակել։

22 Դեկտ. 1881 (Կնէ)

Ի Պատ. Հայոց

Կ. Պոլիս

ԱՋԴՈՒ

Ցանուն Դիւանդիր Մ. Յակոբայ առաքելոյ կառուցեալ եկեղեցւոյս տօնախմբութիւնք Սրբոց Որոտման օրը ըլլալուն համար, յառաջիկայ կիրակի 27 դեկտ. տղուայս Դեր. Մ. Հայրը հանդիսաւոր Մ. Պատարագ մատուցանելը ներկայիս կը ծանուցուի իգիտութիւն բարեպաշտից։

Ի դիմաց Թաղ. Խսհրդոյ

Ատենադպիր Ատենապետ

Օրէքսն Մերսոնեան Մ. Եղիա Դաբէրեան

24 դեկտ. 1881

Նոր–Թաղ Սամաթիոյ

* *

... Խմբագրապետ,

Յառաջիկայ կիրակի 27 դեկտ. թաղիս Մ. Եկեղեցւոյ տօնախմբութեան օրն լինելով, յատկապէս Մ. Եկեղեցւոյս Քարոզիչ Դեր. Կարապետ Մ. վարդապետ Բագրատունի հանդերձեալ է Մ. Պատարագ մատուցանել և մխիթարել ժողովուրդն հոգևորապէս։

Ա՛րդ, 'ի դիտութիւն բարեպաշտ եղբարց, հաճեցէ՛ք Տէ՛ր Խմբագրապետ հրատարակել ներկայս Ձեր մատակայ թերթերէն միոյն մէջ և ընդունել կանխաւ խորհրդոյս շնորհակալեաց հաւատիքը։

Մնամք յարգանօք

Ի դիմաց Թաղ. խսրհրդոյ

Ատենադպիր Ատենապետ

Ա. Գ. Փանոսեան Հ. Յ. Լուկիսեան

23 Դեկտ. 1881

Կէտիք–Փաշա

* *

ԸՆԴԱՐՁԱԿ

ՕՐԱՑՈՅՑ

1882 ՏԱՐԻՈՅ

Սէրգեանոս–Ըիւն Ազգայն Հէնդրանոցի Հայոց

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ

Երկու հարիւր քառասուն երեսէ բաղկացեալ սոյն ընդարձակ տպագրութիւնը բացի բուն Օրացուցէ կը պարունակէ հետևեալ կարևոր ճոխ տեղեկութիւններն.

Վիճակագիր Տաճկաստանի.—Օսմանեան դեսպանք ի զանազան աշխարհս.—Դեսպանք և հիւպատոսք օտար տէրութեանց ի Մայրաքաղաքիս.—Ցանկ Օսմանեան Սուլթանաց.—Իշխանութիւնք ընդ գերիշխանութեամբ Սուլթանին.—Հայրապետութիւնք Հայոց.—Պատրիարքութիւնք. Անդամք Ժողովոյ և Կրօնական ատենի. Անդամք Քաղաքական ատենի և Վարչական սենեկի. Անդամք Սմուսական սենեկի, և Ազգային կեդրոնական դատարանի Անհատական սենեկի, և Պաշտօնեայք Պատրիարքարանի.—Ընդարձակ վիճակագրութիւն տէրութեանց՝ Գերմանիոյ, Դաղղիոյ, Անգղիոյ, Աւստրիոյ, Ամերիկայի, Իտալիոյ, Պէլճիքայի, Զուիցերիոյ, Բորդուկալի, Տանիմարքայի, Մէքսիքայի, Ճարոնի, Նուէգիոյ, Նորվէկիոյ, Յունաստանի, Չիլիի, Պարագուայի, Պրազիլիոյ, Սպանիոյ և Հոլանտայի.—Պատմութիւն ժամանակագրական երեւելի անցից.—Նոր ցուցակ գնոց հեռագրութեանց Եւրոպական և Ասիական քաղաքաց Թուրքիոյ.—Նիհ (Թարիֆա) հեռագրի ըստ նոր կարգադրութեան Միջազգային հեռագրութեանց.—Ցուցակ գնոց Եւրոպական Միջազգային Թղթատարութեանց.—Եւրոպական նամակատունք ի կ. Պոլիս, Գերմանական, Անգլիական, Աւստրիական, Ֆրանսական, Հելլենական և Ռուսական.—Ժամանակացոյց սուրհանդակաց Օսմանեան Միջազգային Թղթատարութեանց.—Ցուցակ գնոց Եւրոպական Տաճկաստանի երկաթուղեաց.—Ցուցակ գնոց և ժամանակացոյց Եպիպտական, Մահսուսէ, Աւստրական, Մէսանժրի–Մարիթիմ, Բաքէինէ և Ընկ. և Ռուսական ընկերութեան շոգենաւուց.—Տոկոսաւոր և պարգևաւոր արժեթուղթք գլխաւոր տէրութեանց և քաղաքաց Եւրոպիոյ, Ցուցակք պարգևաց.—Այլևայլք, Նորտէնքէլտ Շուէտացւոյն ուղևորութիւնն ի հիւսիսային բևեռն, Ֆիլոքսէրա որդը, Զինու պարիսպը, Ցորեն արտադրող երկիրը, Երկաթուղեաց արագութիւնը, Գաղթականութիւն յԱմերիկա, Լրագրաց թիւը, Վաճառականութիւն ոսկւոյ և արծաթի, Գաղթականութիւն Հայոց ի Ճավա.—Ազգային մամուլ.—Գլխաւոր ազգաց դրամներուն բաղդատութիւնը Թուրքիոյ և Ֆրանսայի դրամներուն հետ.—Գլխաւոր ազգաց չափերուն բաղդատութիւնը Թուրքիոյ չափերուն հետ.—Բաղդատական ցուցակ տարածութեանց և ընակչաց Եւրոպական տէրութեանց.—Ծանուցում, Արամեան տպարան և Գրատուն Բարիզու։

Կը ծախուի մասնաւորապէս Ա. Բրամեան տպարանը և ամէն գրավաճառաց քով նաև Ազգային Հիւանդանոցի դրատներեակը։

ԳԻՆ 3 ՂՐՇ.

* *

ԶԱՐԴԱՐԵԱՆ ՐՈՒԶՆԱՄԷ

Հէր սէնէ թապ իտիլտիկի կիպի, պու սէնէ տախի, Զարդարեան էֆէնտինին թապխանէսինտէ թապ իտիլէն, վէ տիվարա ասըլարագ, տէօրթ լիսան իւզրէ այլարը վէ կիւնլէրի կէօսթէրմէքտէ պուլունան Ռուզնամէ, կէրէք Իսթանպոլտա Սուլթան-Համմամտա վագը քէնտի ֆապրիգասընտա, վէ կէրէք սայիր մահէլլէրտէ սաթըլմագտա տը՝ ։

* * *

ԽՈՆԱՐՀՈՒՄՆ

Ա.ՆԿԱՆՈՆ ԲԱՑԻՑ

ՖՐԱՆՍԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ

ԱՒԱՆԴԵԱԼ ԳՈՐԾՆԱԿԱՆԱՊԷՍ

Ե-

ՅԱՒԵԼԵԱԼ Ի ՆՈՑՆ

ՈՃՔ ԵՒ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՔ

Երէս-էրեաց

ՅԱԿՈԲ Գ. ԷՏԻԼԵԱՆ

Վաւերացեալ ի Կրթ. Տեսչութենէ Ազգ. Կեդր. Վարչութեան

Սոյն գասագիրքն՝ որ կը պարունակէ մէն մի անկանոն բայի խոնարհումն, և որ ճոխացեալ է 40ի չափ ընդարձակ հրահանգներով, գործածական ոճերով, կարեւոր դիտողութեամբք և ընտիր առածներով՝ զորս երկասիրողն խնամով քաղած է Ժիւռանվիլի ու Պէշքռէլի բայից խոնարհումէն, Լառուսի ու Բու�թրվէնի քերականութիւններէն, և Պէշքռէլի բառագրքէն, նպատակ ունի դիւր և սթափեցուցիչ եղանակաւ մը ուսուցանել աշակերտաց Ֆրանսերէն լեզուի ամենէն էական մասն, այսինքն անկանոն բայից խոնարհումն, որոց համար աշակերտք մինչև ցարդ մի մեծ դժուարութիւն կրէին, զուրկ լինելով դասագրքէ մը, որ խօսէր սոսկապէս անկանոն բայից վերայ։

Ներկայ դասագիրքն, որ ապաքէն մի մեծ պակաս պիտի լեցուցէ մեր ազգային վարժարանաց մէջ, կրնայ միանգամայն օգտակար ըլլալ ամեն անոնց՝ որք Ֆրանսերէն լեզուն ուսանելու կը պարապին։

Կեդրոնատեղին է Արամեան գրատունն, և գինն է 8 դահեկան արծաթ։

* * *

ԿԱՂԱՆԴ

Ֆրէնկեան և վաճառատուն, կեդրոն Նորայրի բառաթերթից, կեդրոն Զմիւռնիոյ Մսերեանի գրեանց կեդրոն Տփխիսու Փարոսի Հայաստանեաց և այլն և այլն։

ՀՈՍ

Կաղանդի վերաբերեալ զանազան նուէրներէ, դպրոցական գրքերէ և պատկերներէ զատ կը գտնուին նաև։

Ընտիր մաքրա թիրէ, բարձի և բազուճի համար քանավայի սթամբաներ, քրօշէյի օրինակներ, ծակոտած քանավա թղթեր, կանանց և արանց համար 35 ղրշ գնով ֆանէլլը լուսդրին պօթիններ, Նուպիան կօշիկի ներկեր, զարմանալի ածանութեամբ Պրուսացի խոմլուններ, բաղնիքի թախտներ, պուրնուզներ։ Կան նաև՝ կազդուրիչ զուտ քինեակներ, պօրտօներ և այլն։

Ամենէն աւելի ծնողք հոս դիմելու են 3 ղրշ'ի ձեռին՝ Տօքթոր Փեշտիմալճեանի առողջաբանութենէն մէկ մէկ հատ գնելու՝ եթէ կուզեն որ զաւակներնին առողջ և կայտառ ըլլան։

Պոլիս Ուզուն չարշի Քիլիտ խանի կից

* * *

ԻՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Ի ՊԷՏՍ ԱՇԱԿԵՐՏԱՑ

Գին 5 ղրուշ

ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆ

Կամ

ԵՂԱՆԱԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ

Ի ՊԷՏՍ Վ.ԱՐԺԱՊԵՏԱՑ

Գին 5 ղրուշ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵԱՑ

Մ. Յ. ԱՂԱՊԱԼԵԱՆ

* * *

Մարգարեան գրատունը կը ծանուցանէ թէ՝ Ազգ. Հիւանդանոցի Հոգաբարձութեան հրատարակած ընդարձակ Օրացոյցներու վաճառման մի նոր մղում տալու համար, սրսչած է Տ. Գէորգ կաթողիկոսի, Տ. Եսայի և Տ. Ներսէս պատրիարքաց կենդանագրերն նուիրել գնողաց։

* * *

Թուճատան Գըզլարը ճշնճը ճիւղիւ չըգմըշ տը։

* * *

Իսթանպոլ քէօրբիւ եանընտա, Վալիտէ խանը գարուսու իթթիսալինտէ 4 նիւմէրօրու քիթապխանէյի Օսմանիտէ, հէր նէվի թարիխ, Օսման, թէաթրօ քիթապլարը, նիզամնամէլէր վէ սայիր հէր լիսանտան, հէր ճինսմէքթէպ քիթապլէրի ֆիրուխթ օլունմագտա օլտուղունտան, թէշրիֆ պուլուրան զաթլարը, հէր վէճհլէ մէհմեան գելընաճագլարը պէեան օլունուր։

Մահէլլի մէզպուրատա, պիզիմ Տիսթուրլար վէ Թուճատան Գըզլար տախի սաթըլըր։

* * *

Էսրարը Փարիսէն վէ Թուճատան Գըզլարատան, Դալագճըլար պազը խարիճնտէ, Էսթիրէլի Դէորգ ազանը թիւթիւնճի տի. քրեանը-տա տախի սաթըլմագտարը։

* * *

ԳՐԱՏՈՒՆ

Ս. Յ. ՓԱՓԱԶԵԱՆ

Պահէ Դաքս Մ-ոտոպան կոբէ կոմ-ըլէ

Բ-56

Կը ծանուցուի Արգոյ հասարակութեան թէ վերոյիշեալ գրատունը Կաղանդի առթիւ 1881 դեկ. 20 և 27 կիւրակէ օրերը բաց ըլլալով, ամեն տեսակ նուէրներ, Օրացոյց պարզ և փառակալմ, պատկերներ և պատկերազարդ Կաղանդի նուէրներ և այլ եկեղեցական, դրպրոցական և վիպասանական նաև Տիւմոր, Էսրարը Փարիզ, Զինկեանէ Դըզը, Թուճատան Գըզլար ամեն տեսակ գրքեր խիստ ժամանդեներով. մեծ քանակութեամբ գրենողներուն աւելի զեղչ կը լինի։

* * *

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Կամ

ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՒ ԲՆԱԿԱՆ ԻՐԱՑ

Թ-ըքմանա-ըլէն Կաբնոյ Ազգ. դպրոցի աշակերտաց

Ընթերցանութեան արժանի գրքիկ մ'է, և կրնայ նոր տարւոյ առթիւ խիստ յարմարապէս իբր նուէր գործածուիլ։

Կը գտնուի բոլոր գրավաճառաց քով, և Դալաթիա, Զագըրեան Ցաւութիւն էֆէնտիի թղթավաճառանոցը թիւ 16։ Գինն է 60 բարա, շատ գնողներուն ողորմականէն աւելի զեղչ կ'ըլլայ։

* * *

ՇԱՐԳ

ՄՈՒՀԱՐԷՊԼՍԻ

ՀԻԲԵԱՑԷՍԻ

Լիսանը Թիւրքի վէ հրուֆաթը Էրմէնի իլէ միթէվէֆա Վարդան պէյին սօն էսէրի պէրկիզիւտէսի օլուպ, Միհրան Ս. Քիթապճեանը հիմէմաթ ու մէսարիֆաթըյլա թապ իտիմիշ օլան վէ իքի ճիլտտէն իսպարէթ պուլունան Օսմանլը-Ռուս սօն մուհարէպէսինին հիբեաեէյի մէջնուրէսի պուտէֆա ազ գալմըշ օլտուղունտան, կէրէք զազէթամըզ մաթպասընտա սահիպի Թարաֆընտան, վէ կէրէք Իսթանպոլտա Զիլինկիրլէր ճատտէսինտէ Ղուկասեան, վէ էմին էօնիւնտէ Սիմոն Փափազեան էֆէնտիլէրին քիթիւպխանէլէրինտէ սաթըլմագտա տը։

ԻԼԱՆԱԹ

(Լվգաֆ նէզարէթի ճէլիլէսինտէն)

Էնտէրունու հիւմայուն իչուն միւպայիասընա լիւզում կէօրիւնէն պէն տօղուզ եիւզ ալթմըշ եէտի ղըյմէ զանտիա սապունունուն միւնազասա բուսուլասընտա միւնտէրիճ շուրութսու մուգարրէրէսի վէճհ իլէ, իթթասընա թալիպ օլանլարըն քեանունու էվվէլին երկիրմի ալթընճը ճումա իրթէսի կիւնիւէվգաֆը հիւմայուն խազինէսի մէճլիսի իտարէսինէ կէլմէլէրի իլան օլունուր։

Տօգքօր Ստեփան էֆէնտի Դաւիթեան, Իսթանպոլտա, Դալբագճըլար պազը գարուսու խարիճնտէ վօղը բուղաչաճը ֆուրունու գարշըսընտա պուլունան 13 նիւմէրօ իւէ միրադդամ խանէտէ իկամէթ իմմէքտէ, վէ հէր կիւն էյլէէէ գատար, եա խանէսինտէ, վէ եախօտ մէզգիւր խանէնէ եագըն օլան թրամվայ ճատաէսինտէ քեանեին Մահմուտիկէ վէ Սուլթանիկէ էճզախանէլէրինտէ պուլունաճաղը կիպի, էյլէէէն սոնրա տախի, եէնի ճամիի շէրիֆի հավլուստանտա սատթին գարշըսընտա վագը Ալլահվէրտիեան էճզախանէսինտէ, վէ պիւյիւք կիւմրիւկիւն գարշըսընտա Իսպէչէրեան էճզախանէսիլէ, Ագսէրայ ճատտէսինտէ Շագարճեան էճզախանէսինտէ պուլունմագտա, վէ էմիլաղը սայիրէտէն պաշգա, շիմտիկի գատար քէսպի չէօհրէթ իյլէմիշ օլտուղու լավ-թանքիլէգ իկէ, քիչիւք չօճուղլարա տայիս օլան խասթալըղլարա թագմագլըգ ամէլիեաթ վէ իճրասընա տէվամ իյլէմէք տիր։

Գայիշ-տաղը սուեու խտարէսի թարաֆընտան, բայթաթթըմըզ բիայէթլու էհալիսինէ իխթար օլունուր քի, մէզգիւր սուտան ալմագլըղա իթիպար իտէն զաթլարը քէսմէ մէրթէպէ մէճմուինիյէթլէրի նիյէթիյէ, հէր նէվի ֆէտաքէարլըգ կէօզէ ալընարագ, տայիմա թապէ օլմասընա, վէ քէնտի թապիի հալինտէ պուլունմա, սընա, սայ ու իգտամ օլունմագտա տը՝։

Պէյօղլու, Գալաթա, Իսթանպոլ վէ սայիր սէմթլէր իչէն, պիւյիւք պիր, վէ եախօտ քիւչիւք իքի ֆըչը սու իչէն, քէնտի խանէլէրինէ թէսլիմ օլունմագ իւզրէ, պիր չէյրէք մէճիտ թալեպ օլունմագտա էսէ տէ, կիւնտէ պէշ ֆըչըտան գիեատէ ասան զաթլար իլէ, այրընա բազարլըգ տախի օլունապիլէճէք տիր։

Բիայէթլու էհալիյէ պիր գօլայլըգ օլմագ իչէն, արզու իտէն զաթլարա, պիլէթ տէֆթէրլէրի տախի իթա օլունճագ տը։

Մէզգիւր սուեուն եէրինէ, պաշգա սու վիրիմէքլիք հիյլէսինտէն արի օլմագ իչէն, բիայէթլու միւշթերիլէրտէն, ֆըչըշարը իւզէրինտէ պուլունան ֆըչը վէ կէմի տէմիրի ըսիմի եաֆթարար պուլունմասընա, տիզգաթը քեամիլէ պուեուրմալարը ըչճա օլունուր։

Բիայէթլու միւշթերիլեր, չիմտիքի հալտէ, քէնտի էմլէրինի վիրմէք իչէն, իսթանպոլտա Սիրքէճի խէկէլէսինտէ, վագը 31 նիւմէրօրու մաղազաեա, վէ Ֆընտըգլըտա, սահիլտէ Քէրէսթէճի սօղաղընտա քեայլին 11 նիւմէրօրու տէբօեա, վէ Պէյօղլուտա տախի, Թաշգսինտէ, միլլէթի Բումիեանըն Ս.Յ Թրիեթա քիլիսէսի հավմուսունտա վագը տէբօեա թէչրիֆ իյէլէէրի իխթար օլունուր։

COGNAC DE LA MAIS. CH. BAGIER & Cie DE COGNAC

ԱԼԷԱ ՎԷ ՍԱՀԻՀ ԷՍԿԻ ԳՕՆԵԱԳՏԱՆ

ՁԷՇՆԻԵԱՊ ՕԼՄԱԳ ԻՍԹԷ՞ՐՄԻՍԻՆԻԶ

Շ ՊԱԼԹԻԷ Է ԳՕՄԲԱՆԻԵԱ

ՏԸ

ԳՕՆԵԱԳ

ՆԱՄ ՄԷՇՀՈՒՐ ՖԱՊՐԻԳԱՆԸՆ ԻՄԱԼ ԻԹՏԻԿԻ ԳՕՆԵԱԳՏԱՆ ՏԱՑԻՄԱ ՍԱԹԸՆ ԱԼԸՆԸԶ

Գուլունուր չարապ վէ միւսքիրաթ սաթան պաչլըճա թիւճճար մաղազալարընտա, պիւյիւք պագգալարտա, կազինօլարտա, օթէլլէրտէ վէ սայիրէտէ։

Մէմալէթէ մահրուսէրտէ վէթէլ եէկէնէէրէ

ՁԷՐՎԱԹԻ ՎԷ ՖԱԶԷԱ ՊԻՐԱՏԷՐԼԷՐ

Գալաթատա, Ատա խանընտա

ԿՐԹԱՐԱՆ

Ազգային Գիրապրատարան

ՑՕՐԻՆԱՑ

ՓՈՐԱԳՐԻՉ

ՎԱՀԱՆ ԹԷԼԼԱԼԵԱՆ

ԿՐԹԱՅԱՐԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՂԱԳՐՈՒԹԵԱՆ

Ցօրինեաց

ՓՈՐԱԳՐԻՉ ՎԱՀԱՆ ԹԷԼԼԱԼԵԱՆ

ՎԱՒԵՐԱՑԵԱԼ

Ի ԿՐԹԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹԵՆԷ ԱԶԳ. ԿԵԴՐ. ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԵՒ ՀՐԱՄԱՆԱՒ

ԺՈՂՈՎՈՑ ՊԱՇՏՕՆԷԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՅ ԿՐԹՈՒԹԵԱՆ

Սոյն գեղագրութիւնը չորս մասերէ բաղկացեալ է։

Շեղագիր, Նրբագիր, բոլորագիր և կօթագիր. այժմ շեղագրի մասը կը հրատարակուի որ վեց դասերէ կամ տետրակներէ բաղկանայ։ Ա. վարժութիւն տառերու. —Բ. միավանկ բառեր. —Գ. բազմավանկ բառեր. —Դ. պարբերութիւններ. —Ե. գլխագիր և թուանշաններ. —Զ. գլխագրով սկըսեալ բառեր։

Կեդրոնատեղին է փորագրիչ Վ. Թէլլալեանի գործարանը Կ. Պոլիս Ուզուն չարշը 376 և ամէն գրավաճառաց և թղթավաճառաց քով։

Սոյն աշխատութիւնը ինչպէս շատերն ալ կը վկայեն մինչև հիմա գտնուածներէն՝ դրութեամբ ամենէն լաւն, գնով ամենէն աժան, և կրկին նպատակաւն ալ գովելի և արդիւնաւոր է. վասն զի սոյն գործին համար մասնաւոր տառեր փորագրուած և ձուլուած ըլլալով, բնականաբար նորա տպագրութիւնն ալ աժան և Հայ մանկտւոյն դիւրամատչելի ըլլալն ի զատ, ի մասնաւորի կը նպաստէ նաև Հայ մամլոյն, որոյ տպագրական շարքին մէջ մինչև հիմա չի գտնուելով գեղագրական զարդաձև տառեր, սոյն տեսակ գործերն վիմագրութեան տրուելով շատ սուղ կելնէին. հետևաբար դիտելի է որ Հայ արուեստաւորն՝ փոքրիկ դասատետրի մը առթիւ պիտի լրացնէ միայն թէ՝ չի պաշտաւորի կասեցնել իւր աշխատութիւնը։

ՄԱՐՐԱՖԻՑԷ

ԵՎՐՕՊԱ ՊՕՐՍԱԼՍԸԸ

Բարիս, 4 յունվ.

Ֆրանսբզ ֆոնտսու 3 %	84-55
» » 5 %	114 75
Էսհամը Ուսմուսիկ աչլրը	14-65
» » գարանտը	14-55
1865 Իսթիգրազը	90-
1869 »	78-
1873 »	75-
Բումէլի չըմէնտը. Թահվիլա.	63-50
Օսմանլը Պանգասը	913-75
Դրէտի Լիոնէ	895-
Բուս ֆոնտսու 5 % (1877	93-1/4
Բուսիանըն Շարք իսթիգրազը	59 3/4
Իթալիա ֆոնտսու	90-75
Մըսրը իսթիգ. պիրլէմիչ	361-25
Իսբանեա խարիճի իսթիգրազը	29-7/8
Դամպիօ Լօնտրա իւզէրինէ	25-22

Բարիս, (Պուլվար) 4 յունվ.

Ֆրանսբզ ֆոնտսու 5 %	114-60
Էսհամը Ուսմուսիկ	14-55

Լօնտրա 4 յունվ.

Ինկիլիզ գոնսոլիտի	100-
Էսհամը Ուսմուսիկ աչլրը	14-3/16
» » գարանտը	13-7/8
1865 Իսթիգրազը	17-
1869 »	15-1/8
1871 »	71-1/4
1872 (Պոնտիւ Թ-ոէզօր)	27-
1873 »	14-1/8
Տէվլէթի Ալիէնին 1877 իսթիգ.	
բազը	85-
Օսմանլը Պանգասը	28-3/4
Բուսիա իսթիգրազը 1873	85-3/4
Մըսրը իսթիգրազը պիրլէմիչ	70-5/8
» իմթիեազը (չըմէնտը.)	91-3/4
Տաիրա սանիեէ	70-7/8
Մըսրըն Լօչիլտ իսթիգրազը	91-3/4
1877 Մանճարիսթան էսհամը	103-3/8
Դամպիօ Բարիզ	—

Վիէննա, 4 յունվ.

Լօնտրա իւզէրինէ գամպիա	119-10
Բումէլի տէմիր եօլ թահվիլաթը	29-70

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱԼՍԸԸ

Էսհ. Ուսմ. դեկտ 23 ազամ. գր.	15-25
» » դեկտ. 24 սպհ. ապ.	15-20
» » Լէն եիւքսէք	15-21 1/2
» » Լէն աշաղը	15-19
» » Սաաթ 5 տէ	15-20
1863 Իսթիգ. (Մութօն) 6 % ֆ.	95-
1865 » » 6 % ֆ.	83-
1869 » (Բինար) 6 % ֆ.	77-
1872 » (Պոնտիւ Թէէգօր	26-75
1873 » (Բինար) 6 % ֆ.	73-
Բումէլի չըմէնտրֆէր	62-
Տէբօր դուրուշ	-
Հէվալէսիզ »	-
Ադլէ ֆայիդի %	8-

ԱԳՕՏՕՆԼԱՐ ՖԻԵԱԹԸ

Գրէտի ժէնէրալ 6 %	8-30
Սօսիէթէ ժէն 6 %	6-15
Իսթանպոլ Պանգասը	11-30
Սօսիէթէ Օթօման	5-10
Թրամվայ 5 %	390-
Լավրիօմ (մատէն)	154-

ԱԳՋԷԼԷՐԻՆ ԲԻԱՋԱՍԸ

Օսմանլը լիրասը 100 ղրշտան	Ղ. Փ.
Ինկիլիզ լիրասը	110 17
Ֆրանսբզ ալթունու	87-21
Բօլ	90- 5
Դրիմիկ ալթունու	31-20
Պէեազ մէճիտիէ	107-38
Մէթալիք	203-
Պէշլիք	208-20
Ալթըլըգ	126-20
Գագըր	610-
Գարպօն գայիմէսի գարիք	862-

ԳԱՑՄԷՆԻՆ ԲԻԱՋԱՍԸ

Էն եիւքսէք	940-
Էն աշաղը	935-
Սաաթ 5 տէ	935-

ՍԱՀԻՊ Դ.ԱԶԷԹԱ. ԿԱՐԱՊԵՏ Կ. ՓԱՆՈՍԵԱՆ